

« Տ Ր Ա Պ Ի Զ Ո Ւ Ց Ի Ա Ն Թ Ա Ռ Ա Մ »

ՓՕԼ ՀԱՆՐԻ ՊՈՐՏՈՅԻ

—————→—————

Դարձեալ օտարներն են որ վէսի կ'առանեն մեր ցեղին մարտիրոսացումի փոթութիւնը, որ կը պայթէք վերջին համաշխարհային պատերազմին; Վկասասն Հանրի Պորտոյի դուստրն է, որը իր հօրք գործադրանքին զծած ճամփուր բարելով, Լոթիէն նախառուած, անազուած Հայութինացիներուն ցոյց կու տայ, իրականէն աւելի ազնուական, իրականէն աւելի զիցազնական: Տրապիզոնի Անթառամին, և անոր պատուն՝ զինուորական Պետրոս Արծրունիք տիպարներու մէջ վիզասանուէին կ'անսահացնէ: մեր ցեղին ազնուական նկարազիլը:

Օրիորդ Փոլ Հանրի Պորտոյ, Աղինին շոգենաւին վրան է, վիզասանի դիտողաշովը կը ճամփուրէ կը ճամփուրէ, Պէյրութիչն ի զարձին հայրը շոգենաւին մէջ իրեն կը ծանօթացնէ Տրապիզոնի Անթառամը, որուն կը համակրի առաջին վարկեանէն: Ասոր անզուզական զեղեցկութիւնը, ասոր աննկարազրելի հոգեխոռով կացութիւնը զինց կը հետացըցքէ: անոր սիրոք զրաւեռու միջոցները կը փնտոէ և կը գտնէ, այն Անթառամը Տրապիզոնի լուսապայծառ գեղեցկութիւնը՝ Օրիորդ Ճիւտնեանը, «այտերն անոր փափուկ մանկական, ճեղքերն ու պարանոցը բնաւին սպիտակ, լցոսի պէս ճերմակ, հազուաւեսիլ, զրեթէ աննիւթական: յնչին նմանցնել, աննպելի լեռներու ճեղքուածքներու ճիւտներուն ճերմկութեան: կամ թէ վճիռ ջրերու շուշաններու ցուլըին...» թիւպանդական այդ կոյս օրիորդին կը հարցնէ. «ի՞նչ է զաղանիքը, ինչին է որ այդպէս անսահման զեղեցիկ ես»: Փոլ Հանրի Պորտոյ բիշ անզամ

պատահած է կնկան մը որ Անթառամին չափ գեղեցկութեան կատարելութիւն մը ըլլար. «Mais j'ai rarement rencontré une femme ayant tant de perfection dans la beauté».

* *

Շոգենաւին մէջ կը զտնուի Պէյրութի սպայակոյտի հարփիրապետ Պարսանժը, որ կարելի է ըսել, կը ներկայացնէ այն ֆրանսացիները, որոնց Լոթիէն թունաւորուած մեզի հայերուն նկատմամբ շատ տաք համակրութիւն մը ցոյց տուած չեն: որուն պերճօրէն կը պատասխանէ Անթառամի պատր կովկասեան բանակին զնդապետ Արծրունին Ֆրանսացի հարփիրապետը շատ անփափկանկատ համակրութեամբ կը խօսմի. Անթառամ կը վրդովի, արհամարիական լոռութեանը մէջ ալ աւելի հրապութիւն կը զտնուայ: Ու զնդապետ Արծրունին կը յայտնէ Պարսանժի իր հայ ըլլալը, և կ'ըսէ անոր թէ հայերը շնորհնւ պարբռաբարը ջարզերուն միշտ կ'երիտասարգանան: «Հայութիւնը կիսավյայրենի ժողովուրդ մը, մարդ չի զիտեր թէ աշխարհիս քարտէսին ո՞ր կողմը զայն կարելի է դընել» — L'Arménie? un peuple à demi sauvage que l'on ne sait où placer sur la carte du monde. Ահա թէ դուք հոն Արեւանացի մէջ ինչ կը մտածէք մեր վրայ: Եւ ի՞նչպէս կարելի էր ուրիշ կերպ մտածել, բանի որ մեր մատենազիր ուղեւորները Պոլիս մուտք ունենալու համար թուրքին պատիւն բատեղեցին...»

Արծուունին մանրամասն կը ջատագովէ հողվասեան հայ բանակին և անոնց ուազմիներուն և զօրավարներուն բաջագործութիւններուն, Արծուունին պատասխանելով Պարսանժի, կը յայտնէ ամրող ֆրանսացիներուն, որ Հայութիւնը Փիէր Լոթիին նշաւակած «վախիկոտ նապատակը» չէ...»

Եւրոպան ինչպէս մեզ կը ճանչնայ. «շատերուն համար հայ անունը ջարդերու հումանիջ է — pour la plupart des gens, le mot Arménien est synonyme de massacres!». Արծուունին իր փաստացի խօսքերով կը ջնջէ այդ տրիմար կարծիքը: Կը փաստարանէ, և ցոյց կու առյ որ հայր եթէ զէնք ունենայ, կրնայ բաջութեամբ կոռուլ ու պաշտպանել ինքինից:

Ազնուասիրս վիպասանունին Փօլ Հանրի Պորտոյ՝ Լօթիի կուսակից չէ, կը զնահատէ պազմիկ յատկութիւնները հայ ցեղին, եթէ ամրող հայերը կ'ըսէ զնդապետ Արծուունին պէս են, «ils doivent être, en effet, de rudes soldats»...

* *

Անթառամ իր կարգին, ինքն ալ կը համակիր կը մտերմանայ իրեն ուղեկից հեղինակ վիպասանունին. շոգինաւի այն բազմամրոխին մէջ Անթառամին համար պիտի գտնուէր բարեկամ մը, որուն ինքը կարենար ամէն բան ըսել, որուն ինքը կարող ըլլար իր սիրոց բանալ. սակայն Անթառամ որքան որ յուսահատ, ասով հանդերձ յանձին օրիորդ Հանրի Պորտոյի կը գտնէր ազնիւ հոգին, միակ հոգին, որ իրեն մաիկ կ'ընէր, իր խօսքերը կը հասկընար, իր վրայ կը կարեկցէր, որով անոր կը պատմէր և անոր աշբերուն առջեւ կը բանար ջարդերու սոսկալի տրամին աննման և անըմբանելի համայնապատկերը:

Անթառամ իր ընտանիքի պատմութիւնը կ'ընէ, կ'իմացնէ որ իր ձիւանեան նախածնողը միշտ փայլուն կացութիւն մը ունեցեր են, Տրապիզոնի կոթինսոններէն

ճնունդ առած են: Անոնց արմատները միշտ՝ Սեւ ծովի մէջ տարածուած են, և ճիւղաւորուած են ամէն կողմ՝ մինչեւ Ամերիկա ձիւանեանները անծանօթ ազգականները ունեցած են Եղիպատոս, Մոլուակա, Լեհաստան, կը պատմէ ան. «Երթէ երթաւ վենետիկ, և այցելես Միխթարեաններու վանքը, որ կը նիրէն Սուրբ Ղազար Կողմին գլորկը, որոն պիտի գանես շիրմը մէկ ձիւանեանին որ կաթողիկէ դառնաւով կախճանած է 1780ին»:

* *

Անթառամին բիրնով ֆրանսացի վիպասանունին պիտի մանրամասն կը նկարագրէ ջարդերու պատմութիւններին Յայտնի է որ հեղինակը ոչ միայն Անթառամին, այլ Ֆրանսա ընակող յայտնի հայ տիկիններէն և հայ մտարականներէն, նաև եկեղեցական բարեկամներէն շատ լուրիք բարեր է սակայն ինքը կ'ըսէ որ գիրքերն են եղած իր աղքիւնները. «Tout ce que je te raconte aujourd'hui, je t'ai appris dans les livres». ... Եւ անվարան կը սցանչանայ մեր ցեղին վրայ, մեր ցեղին՝ որ շնորհւ իր լեռներուն, իր կրօնքին, իր լեզուին կը ցեղը է ապրիլ, և անաղարտ պահել իր բազարակը թութիւնը. «Le miracle de ce petit peuple qui avait réussi à vivre et à garder intacts sa civilisation, son génie, son caractère national grâce à sa montagne, sa religion et sa langue.»

Հեղինակունին իր այս վէսին մէջ դարձեալ շատ որոշ ցոյց կու առյ որ մեծապէս հմտացած է Քիւրա ցեղին աւանդական, ազգագրական, սակամայիտական, կենցաղակիտական պատմութեան, և այս շնորհիւ իր ուղեւորութեանց՝ զորս կատարած է Արեւելքի ամէնէն նշանաւոր կողմերը».

Վիպասանունին դիւանագիտական խաղերուն տեղեակ է. ան կը պատմէ թէ ինչէր խոստացուած էին հայերուս, և թէ.

ինչպէս զիւանագէտ վարիչները կը խարէն մեջ:

Հայը կը խարուէր, բայց հայը քնաւ չէր խարուէր եթէ զննը ունենար, Տրապիզոնէն դէպ ի սպանդանոց արտօրուած հայերը միարեան կ'ըսէին. «Ուրիշ եթէ հրացան ունենայինք» — Ah! si nous avions des fusils!...

Եւ հառաշելով Տրապիզոնի հայութինը նաւերու մէջ նետուած դէպ ի Սամսոն (ոչ թէ Սամոն) կը մեկնէին — «Vous deviez partir en exil en prenant le chemin de la mer».

* * *

Ես շհասկցայ թէ այնքան տիուր, այնքան ջլատուած, այնքան յուանաս Անթառամը, ինչպէս շգգենաւին մէջ կը պարէր, կը գուարճացնէր ճամրորդները: Հոս համարիտ չեմ տպնուանովի ֆրանսացի օրիորդ հեղինակին: Անթառամը որ կը մարթնացնէ շարդերն սահմուկած սպաւոր հայութինը, այն Անթառամը որ վայրկան մը սուած արին արցունք կը թափէր . . . Այն Անթառամը որ հայկական աննկարազելի սարսաւերու խաչուղին անցեր և կը վերապատճառ, սիրոց զեղուն սուզով, վշտով և վրժով, ինչպէս ցնծուհիի մը պէս կրնար պարել ու երգել այն եւրոպացիներուն առջեւ, որոնց խարեր էին իր ազգը, որոնց զաւանաներ էին իր մարտիրոսացած հայութինը: Այս ինձ համար հակասութիւն է:

* * *

Անթառամը կը պատմէ Տրապիզոնէն մինչեւ Տէրսիմ իր զլիսէն անցածները, ողիսական մը ողրալիօրէն, աննկարազելիօրէն բատմանցուցիչ, մեկի հայերու շատ ծանօթ են մեր ծերերուն, մեր հայրերուն, մեր քոյրերուն, մեր եղբայրներուն, մեր որբերուն կրածները. Ֆրանսացիները ուրոնք շիւ շահամուութեամբ կուրացած, զիւանագիտական զիւային շահերով խը-

լացած շլացին Անթառամներուն արիւն արցունք ողբերը, ու տեսան մեր մարտիրոսացումը, բայց պիտի կարգան անշուշտ այս փրանսերէն բառերը, որոնց հայ մայրը կը հնչէ, և ֆրանսացի օրիորդ վիպասանուհին այդ բառերուն արձագանք կ'ըլլայ — «Ah! si le ciel n'avait pas été vide, il aurait dû crouler sur nous».

* *

Մարտիրոսներ ամէն անոնք որ արտորի ճամբան կորեցին, անցան ու այլեւ ետչպարձան: Անոնց մարտիրոսութիւնը շատ երկայն տեսեց, անոնց տանջանքները շատ ամէլի էին քան տանդէչական դժոխիք երեւակայուած ու հնարուած պատուհանները, հայուն կրածները իրականութիւններ էին ոչ բանաստեղծութիւններ: Փոլ Հանրի Պորտոյ, այդ վիպասանուհին միայն կը ցա ըմբռնել մեր մարտիրոսներու արժէքը, ան միայն կը ցա էղուել հայ խաչին ծանրութիւնը իր այս բառերով! — Le mot de martyres n'est pas excessif pour elles. Elles avaient la prière au coin des lèvres. Ce sont des saintes. Եւ ես կրնամ ըսել որ այդ սուրբերուն մէջ զոնուեցան զերագոյն մարտիրոսներ...»

Ու վերջ չէր ունենար հայուն մարտիրոսացումը. հալածանցը խաղաղութիւնէն վկրծն ալ կը շարունակուէր: Գողգոթայէն վար իշնող հայը՝ Յարութեան գերեզմանց տեսներու արժանի չէր ըլլար: Աթորի ճամբան կը շարունակուէր, հայուն նաւը այլեւ կողմնացոյց չէր ունենար: Վակայն իմ այս խօսքեր թիշ են և անզօր նկարազելու իրականութեան սպաւոր կացութիւնը: Օրիորդ Հանրի Պորտոյ մեր մարտիրոսներուն բերնով զուշակած է իրականութիւնը. «Nous allons sans boussole, à travers une mer soulevée par quelques monstrueuses tempêtes qui avaient pétrifié les lames et solidifié les vagues»: Եւ պիտի գայ

ժամանակը որ հայը յուսահատած անձնապանութեան պիտի դիմէ, և պիտի չըկարենայ անձնապան ըլլալ. «Un jour viendra où vous regretterez de n'avoir une rivière où vous jeter»:

Սակայն հայը երբեց պիտի չյուսահատի, շրթունքը պիտի խածնէ, իր արիւնը պիտի խմէ, ու պիտի ապրի... և պիտի ապրի: Բանաստեղծը կ'երգէր. «Եթէ ուզես գտնել երջանիկ, հանգիստ, առանց վշտի մարդիկ, զնաւ փնտու զանոնց զերիզմանատան մէջ»: Անթասամը որ ամբողջ ցաւերու մայր Հայաստանի պատկերն ու հոգին, և ցաւերու իրական մարմացունն է, կ'ուզէ ապրիւ. ան՝ վարդ է դժբախտութեանց, ան վարդ է ամէն իաչերու, ամէն փուշերու,

ամէն մահերու, և մահուան մէջ կը յուսայ գտնել իր Յարութիւնը:

Փոլ Հանրի Պորտոյ վիպասան օրիորդը՝ Անթասամին և զնդապետ Ալծրունիին հոգերանութեան մէջ այդ արիական, զիւցագնական հոգին գտեր է: Հեղինակունին, իր այս վէսով զրականութենէն աւելի Հայ զատին ամէնէն հզօր փաստարանութիւնը կ'ունէ, աննման յաշողութեամբ, անզուգական ազնուութեամբ. Միս Պլացուէլէն վերջը՝ ահա Ֆրանսացի օրիորդ մը, որ զերագոյն սիրով մը Մայր Հայաստանի արտասուզը կը չորցնէ: Երանի Ֆրանսային որ անոր նման աննման օրիորդներ կը ծնի...»

Հ. Ս. Երևան

Հ Ե Ւ Ս

Հնո՞ւ է ահա, որ անունով մատնաւոր
Գլըրերն յաճախի իրարու մօտ կու զային՝
Նիրանեզոյն հազուստերով պնըրած:
Զայնաւորներ՝ ա, է, է, ի, ու եւ ո,
Զարմանալի ազմուկ և շոխու կ'յուրէին։
Բազամայներն ալ պիրկ քայլով կու զային,
Եւ պէտք էր որ թոյլաբութիւն ինդրէն։

Նախազահ Այբը տրամադիր էր ահոնց,
Այդ պատճառաւ իրենց տեղ թոյց տրուեցաւ:
Բայց ուրիշներ հարկ էր ոսքի մընային,
Ինչպէս Փիրը, Թոյ և նըման շատ մը զըրեր։
Ու չներ զիտեր, թէ ինչպէս լուր մը ելաւ,
Ու նիստը այդ ակաղնման կոյուեցաւ...»

Գէօթէ

Կ Ա. Ն Ա. Զ Տ Ե Ր Ե Ւ Մ Ը

Գարուն օրերէն տերեւ մ'ինծի հետ
Ճամբորդած ատենս միասին ասի,
Որպէս զի ան ինձ ըսէ, թէ ինչպէս
Սոխակը երգեց, թէ անտան որուն
Մէջն ես անցայ՝ կանաչ էր բոլոր...»

Բնը. Բրգ. Յակոբ-Գրէոր

Theodor Storm